

ԱՐՇԱԿ Օ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ ԻՆՆՄՆԱԿԱՆ ԹԻԱԿԱՆՆԵՐՈՒՆ

(ԸՍՏ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՊԱՏՄԱԳՐԻ)

Հայոց հարցով զբաղուող յետպատերազմեան սակաւաթիւ հրատարակութիւններու մէջ, անկասկած, առաջնակարգ տեղ կը զբաւէ համբաւաւոր ամերիկացի ուսուցչապետ Ուլլըմ Լէնկլըրի «Աշխարհակալական Դիւանագիտութիւն» *) պատմական ուսումնասիրութիւնը, որ իր մէջ կը պարփակէ հայկական խնդրի 1898 - 1902 թ. տասներկու տարեայ ժամանակաշրջանը:

Սոյն երկին Ա. հատորին մէջ Հայոց հարցը առանձին եւ մանրամասն քննութեան ենթարկւած է թէ՛ մասնաւոր հատւածով (գլուխ 5, էջ 145 - 165) եւ թէ՛ ուրիշ խնդիրներու քննութեան առթիւ (ինչպէս 7-րդ եւ 10-րդ գլուխներու մէջ): Հեղինակը իր պրոպոսիտներու ընթացքին բաղմաթիւ եւ բաղմապիսի, պաշտօնական թէ՛ անպաշտօն հրատարակութիւններէ օգտւած է՝ աչքի առջեւ ունենալով նաեւ հայերէն հրատարակութեանց ճոխ հաւաքածոյ մը, որու պարունակութիւնը իրեն մատչելի դարձաւ, անչուչտ թարգմանարար, Պոստոնարնակ հայու մը աշխատութեամբ: Լէնկլըր առաջին Ամերիկացին է, որ այս բոլոր միջոցներէն օգտւած է, ատոր համար ալ իր հրատարակութիւնը ջերմ ընդունելութեան եւ գովեստի արժանացած է, թէ՛ եւ մասամբ այդ գովեստներուն բնոյթը կարելի է բացատրել անով, որ հեղինակը Ամերիկայի առաջնակարգ համալսարանի՝ Հարվըրտի անանի ուսուցչապետ մըն է: Ան իր նախորդ հրատարակութեամբ («Յրանֆո - ուսուցչական Դիւանագիտութիւն», «Եւրոպական Դիւանագիտութիւնները եւ Պետութեանց դասաւորումները») եւ ներկայիս լոյս տեսող քսան հատորնոց ընդարձակ գործի մը խմբագրութեամբ (այս նոր երկին անունն է Արդի Եւրոպայի ծագումը), մեծ համբաւ հանած է թէ՛ Ամերիկայի եւ թէ՛ արտասահմանի մէջ: Որով իր ուսումնասիրութիւնները եւ ընդգրկած հայեցակէտը հանդէպ Հա-

William Langer, «The Diplomacy of Imperialism».

յոց հարցի բաւական կարեւորութիւն ունին : Հոյլ մը պատմարաններ, հին գրողներ եւ նորահասներ իր ուղղութեամբ կընթանան :

Հեղինակը իր այս ընդարձակ երկին մէջ Հայոց հարցը կուսումնասիրէ 90-ական թւականներու շրջանէն, թէեւ շատ մը տեղեր ան յետագարձ ակնարկով մը համառօտ քաղած մը կը ներկայացնէ, սկիզբէն մինչեւ 90-ական թւականները, նկատի առնելով թրքահայոց ընդհանուր կացութիւնը, պոլսահայոց եւ գաւառահայոց բաժանումը, հայ մտաւորական եւ ազգայնական շարժումը, յեղափոխական կազմակերպութիւնները եւ հայոց դրացի ցեղերու կացութիւնը : Ըստ անոր, «թէեւ Թիւրքիոյ հայոց թւի մասին հաւաստի մարդահամար մը չկայ, սակայն, լաւագոյն ենթադրութիւնը այն է, որ 19-րդ դարու կէսին Թիւրքիոյ հայ բնակչութեան թիւը մէկ միլիոնի պէս բան մըն էր » (ընդգծումները մերն են. — Ս.) : « Կրնայ ըլլալ որ, — կ'աւելցնէ ան, — անոնց թիւը մէկուկէս միլիոնի հասնէր (էջ 147), սակայն, այսուամենայնիւ, հայերը կեղբոնացած չէին ո եւ է վայրի մը մէջ, ինչպէս որ էին յոյներն ու պուլկարները : Թիւրքիոյ ո՛չ մէկ կուսակալութեան մէջ անոնք (հայերը) 1890-ին մեծամասնութիւն կը կազմէին, նոյն իսկ այն վեց կուսակալութիւններու մէջ, որոնք ծանօթ են իրրեւ Հայաստան (հոն հայերը փոքրամասնութիւն էին) » :

Այսքանը քրեւէ յետոյ, հեղինակը իր ծանօթագրութեան մէջ կ'աւելցնէ. « Հայոց մասին ամենալստահելի մարդահամարը Լ. Սէլենկոյի եւ Սիլյովիցի «Հայերու ցրումը Ասիական Թիւրքիոյ եւ Անդրկովկասի մէջ» գերմաներէն յօդւածին մէջնէ : Այս գրողները Վիտալ Քինէի տւած թւահամարներու թերութիւնները կը լրացնեն :

Ըստ Լէնկըրի եւ կարգ մը ուրիշ գրողներու, այնպէս կը թւի, թէ Հայոց հարցի անլուծելի հանդամանքը հայոց ցրւած վիճակէն կախում ունէր. որով, եթէ պետութիւնները նոյն իսկ ուղէին լուծել Հայոց հարցը ի նպատակ հայոց, ահագին դժւարութեան մը պիտի յանդէն, երբ իրենք այդ իրողութիւնը նկատի չառնէին : Հարկ չկայ աւելցնելու, որ եթէ պետութիւնք ուղէին, կրնային այդ ընել, այսինքն դոհացուցիչ կերպով լուծել այդ հարցը, թէեւ ճիշտ է որ հայոց ցրւած վիճակը բաւական խոչընդոտ մըն էր : Նոյնպէս հարկ չկայ Քինէի եւ ուրիշներու հայթայթած թւահամարներու մասին գրել կամ անոնց մեծ կարեւորութիւն տալ, քանի մինչեւ այսօր մենք՝ հայերս ճշգրտօրէն չենք գիտեր Թիւրքիոյ հայոց ընդհանուր թիւը, կամ հայկական գաւառներու հայ բնակչութեան թիւը, թէեւ Պատրիարքարանի եւ կարգ մը անհասներու պատրաստած մարդա-

Համարը մեր առջեւ ամէն բան պարզ կերպով կը ներկայացնէին: Այդ ամենուն մասին այժմ խօսք ընելու տեղը չէ, միայն սա յատկանշական է, որ սոյն օտար դրողներու 90-ական թւականներուն հաւաքած թւահամարը քիչ թէ շատ կը համապատասխանէ Ա. Օ. ի 1911-ին պատրաստած թւահամարին:

Հայ - քիւրտ յարաբերութեանց մասին ալ բաւական մը կը գրէ Լէնկըրը, անշուշտ քաղաքս ուրիշ դրողներու երկերէն: Ըստ անոր, հայը եւ քիւրտը, թէեւ իրարու ցեղակից տարրեր, սակայն, իրենց նիստ ու կացի բերումով, իրարու թունդ հակառակորդ դարձած են: «Քիւրտը իբր վաչկատուն, միշտ աւարի կենթարկէր իր անտէր ու անպաշտպան դրացին: Այդպիսի բաներ, նոյն իսկ ջարդեր, տեղի կունենան վաչկատուն եւ երկրագործ ցեղերու միջեւ, իսկ Հայոց ու քիւրտերու միջեւ եղած այս հակառակութիւնը սաստկացած էր կրօնի տարրերութեամբ: Այս անվերջանալի կրօնական պայքարին մէջ, Սասունի եւ Զէյթունի հայերը, ինչպէս նաեւ քրիստոնեայ ասորիները, կրնային զիմադրել քիւրտերուն, սակայն, շատ ու շատ տեղեր, եւ մեծաւ մասամբ հայերը, չէին զիմադրէր (այսինքն չուղեցին դէմ կենալ քիւրտերու հազարումէկ արարքներուն): Հայոց այս ընթացքը, հանդէպ զիրենք կեղեքողներուն եւ ջարդողներուն, կարելի է վերագրել իրենց վախկոտութեան եւ նւաստութեան «Cowardice and Servility», (էջ 147 - 8): Այսքան վերաւորիչ խօսքեր հայոց հասցէին առաջին անգամը չէ որ կուղղեն օտար դրողներ, ինչ որ մասամբ ճշմարտութիւն է: Հայը շարունակ օտարին ներկայացած է վրիզ կախ, կարծես սղորմութիւն եւ թողութիւն կը խնդրէ, փոխանակ իր արդար իրաւունքը եւ արդարութիւն պահանջելու: Ուրեմն, զարմանալի չէ, որ օտարն ալ այս վարմունքը վախի եւ նւաստութեան վերագրած է: «Կառավարութիւնը ի զօրու չէր — կը յարէ ան — բան մը ընելու. միմիայն բանակով մը կարելի էր վերջ տալ այս կացութեան, սակայն, ըստ էութեան, Բարձրագոյն Դուռը հեշտ միջոցը ընդգրկեց, զօրաւոր քիւրտ շէյխերու հետ ձեռք ձեռքի տալով իրեն զոհ ըրաւ երկրագործ բնակչութիւնը»: (էջ 148): Այս դրածներէն կերելի, որ ուսուցչապետը շատ ալ բազմակողմանի չէ իր դատումներուն մէջ: Փոխանակ ըսելու թէ միմիայն հայը զոհ գնաց, կրտէ որ երկրագործ ժողովուրդը զոհ գնաց: Ան թէեւ շարունակ անաչառ պատմարանի ըմբռնումէն չի չեղիր, սակայն, երբեմն պաշտպան փաստարանի դերը կը ստանձնէ ի նպաստ թիւրքին:

Իրերը այս անտանելի դրութեան մէջ էին եւ հայերը յուսահատ ու ճարահատ կը մնային: 80-ական թւականներուն, անոնք ատեն մը

գլխանագիրաութենէն յոյսերնին կտրեցին եւ իրենք իրենց մէջ կազմակերպելու ճիգեր ըրին, «սակայն այդ ուղղութեամբ դործ դըրւած ամէն ջանք անյաջող ելք ունեցաւ»: Ինչո՞ւ, — կը հարցնէ հեղինակը. — որովհետեւ հայոց մէջ միշտ մատնիչ տարրը պակաս չէ եղած, տարր մը, որ ամէն ինչ (իր ազգն ալ) կը վաճառէ ուրիշներուն: Փորթուղալեանի պէս մարդիկ (մասնութեամբ) բնատարելւած էին»:

Ինչպէս ըսինք, շատ մը տեղեր հեղինակի խօսքերուն համամխօս չենք, սակայն ցաւ ի սիրտ պէտք է խոստովանինք, որ այս կէտին մէջ ան իրականութիւնը լաւ ըմբռնած է: Մեր հնաւանդ խօսքով, «Երբ դողը տունէն ըլլայ, կողը երգելիէն կը հանէ»: Իսկ երբ մեր դողը մեր տունէն ելաւ, այնպէս մը եղաւ, որ ոչ թէ միայն կողը տարաւ, այլ տունը, տեղը քանդեց գնաց: Յաւայի իրականութիւնը այս է, եւ դեռ այսօր խեղճ հայութիւնը մեծաւ մասամբ ատոր համար կը տատաղի: Ահա այդ մեր վատ կողմն է, որ կը վարկարեկէ օտար պատմագիրը, որը սեւ ու սխուր հեռք մը թողած է մեր պատմութեան մէջ:

90-ական թւականներուն յեղափոխական կողմակերպութեանց ձեռնարկելով՝ հայերը ուղեցին ձեռք բերել այն ինչ որ առանց կռիւի անկարելի կը թւէր: Ծնունդ առին Հնչակեան եւ Դաշնակցական կուսակցութիւնները. ասոնցմէ առաջինը իրեն նպատակ դրաւ «Տաճկահայաստանի քաղաքական անկախութիւնը (որը ի վերջոյ ընկերվարական պետութիւն պիտի ըլլար), իսկ Դաշնակցութիւնը, իր ծրարագրին մէջ ամփոփելով «ազգայնական եւ ընկերվարական սկզբունքներու խառնուրդ բան մը»՝ կուզէր իրականացնել Տաճկահայաստանի քաղաքական եւ տնտեսական անկախութիւնը: «Դաշնակցութեան ծրարագրին էր յեղափոխական խումբեր կազմել, որոնք մինչեւ վերջ պիտի կուէին կառավարութեան դէմ՝ ահարեկման ենթարկելով պաշտօնեաներ, մատնիչներ, վաշխառուներ ու ամէն կարգի շահագէտներ»: (Էջ 155): Մինչ Դաշնակցութիւնը այս ծրարքով հրապարակ էջաւ եւ աջ ու ձախ շարունակ հայ ժողովուրդին թշնամին կորոնէր, «ան ամէն միջոցի կը զիմէր թիւրք եւ քիւրտ սպանեալու, անոնց տունն ու տեղը կրակի տալու համար»: (Էջ 157): Ի սկզբանէ այսպիսի դործողութիւն դաշնակցականներու յատուկ էր, իսկ հինչակեանները քաղաքական ասպարէզին վրա էին, թէեւ անոնք ալ սոպանութիւններէ հեռու չէին կենար: «Երբ հայ խումբեր վրէժ լուծելու համար թիւրքն ու քիւրտը կը սպաննէին եւ յետոյ լեռները կապաստանէին, մահմետական ամբոխը գայրացած, փոխվրէժ լու-

ծելու համար կը յարձակէր անպաշտպան հայոց վրա եւ զանոնք բարբարոսաբար կը ջարդէր» : (էջ 157) :

Ահա այս է հեղինակի ամփոփումը հայ եւ քիւրտ յարաբերութեանց եւ յեղափոխականներու դործունէութեան սկզբնական շրջանի վերաբերմամբ, որ, ինչպէս կը տեսնենք, այնքան ալ նպաստաւոր չէ մեզ համար, ոչ ալ իրականութեան համապատասխան :

Ապա շատ մը կարեւոր դէպքեր տեղնուտեղը համառոտակի նրկարագրելէ յետոյ, Լինկըր կանցնի Հայոց հարցին դիւանագիտական մասին : Քանի որ ինք անհամեմատ աւելի հմուտ է դիւանագիտական պատմութեան, բնականաբար, կուզէ մեկնարանել Հայոց հարցը առար իրր մէկ անբաժանելի մասնիկը : Ըստ անոր եւ ըստ պաշտօնական տեսանկրու, հայոց հարցը պատճառ եղաւ, որ 90-ական թւականներուն Անգլիա, Ֆրանսա եւ Ռուսիա դէթ առժամապէս միանան եւ Երրեակ համաձայնութիւն մը կաղմեն : Սակայն, այդ առժամեայ համաձայնութիւնը ի սկզբանէ արդէն տկար էր եւ երթալով աւելի տկարացաւ, երբ Անգլիոյ առաջարկները ի նպաստ Հայոց, խիստ խորթ կը թէին Ռուսիոյ : Երրեակ համաձայնութիւնը ծնունդ առաւ այն հանգամանքէն, որ Սասունի արիւնալից դէպքերէն յետոյ, Անգլիա սինդեց, որ յանձնախումբ մը երթայ եւ եղելութիւնները տեղւոյն վրա ըննէ : Այս առաջարկին Ֆրանսա եւ Ռուսիա կէս մը ուղելով, կէս մըն ալ չուղելով՝ համակերպեցան : Սուլթանը ինք հակառակ էր յանձնախումբ մը յղելու առաջարկին, եւ ի վերջոյ տեղի տաւ՝ պայմանաւ՝ որ յանձնախումբը «ըննէ միայն հայ հրոսակախումբերու քրէական դործունէութիւնը» . նոյնպէս եւ Ֆրանսա եւ Ռուսիա չէին ուղեր Սուլթանին դործերուն միջամուխ ըլլալ . «ըստ երեւոյթին (որը իրապէս յայտնեց եղաւ վերջը), ո՛չ Ռուսիա եւ ո՛չ ալ Ֆրանսա կը հետաքրքրէին հայոց հարցով» : Ռուսական կառավարութիւնը բացէ ի բաց յայտնեց, թէ ինք չուղեր քաղաքական խնդիր յարուցանել : Ինչո՞ւ . — որովհետեւ Հնչակեան կուսակցութեան ծրագիրը արդէն հրատարակեաժ էր (Ռուսիոյ մէջ) եւ այդ ինքնին դէշ աղղաժ էր կառավարութեան վրա : Այդ ծրագրին իրադործումը Ռուսիոյ նոյնքան կը վնասէր, որքան եւ Թիւրքիոյ : Այդ պատճառաւ, հայկական շարժումը կաշկանդելն ու խեղդելը Ռուսիոյ ալ նոյնքան շահեկան էր, որքան եւ Սուլթանին» : (էջ 162) :

Գերման վաւերագրերու հրատարակութեամբ (որոնց մէջ Ռուսիոյ հայատեսաց ընթացքը ա՛լ աւելի կը պարզել) Ռուսիոյ հակառակութեան պատճառաւ հայոց հարցը անգամ մը եւս բարձի թողի տրւեցաւ : 90-ական թւականներուն հայ ժողովուրդին բուն եւ

ոխերիմ թշնամին Ռուսիոյ այդ օրւայ կառավարութիւնն էր եւ, մանաւանդ, արտաքին դործոց նախարար Լոպանով - Ռոստովսկին: Ինչպէս որ 1877 - 78-ին Անգլիա արգելք եղաւ մեր հարցին դէթ մասամբ լուծելուն, նոյնպէս ալ 90-ական թւականներուն Ռուսիա պատճառ եղաւ, որ հայ ժողովուրդը 100.000 հոգի զոճ տալէ յետոյ, նորէն շղթայակապ մնայ Սուլթանի լուծին տակ:

1895-ի դարունը, երբ երեք պետութեանց քննիչ յանձնախումբը Սասունի դէպքերուն քննութիւնը վերջացուց, պետութեանց ներկայացուցիչները մայիսեան ծրագիրը պատրաստեցին, որուն կերպրկումը դէթ ասպարայ ջարդերու առաջքը կառնէր, թէեւ այս ծրագիրն ալ «այնքան համեստ կերպով սահմանած էր, որ նոյն իսկ այդ օրին շատեր կարծեցին, թէ Ֆրանսա եւ Ռուսիա Անգլիոյ պահանջած խիստ ծրագրին հակառակ դռնած են»: (էջ 162): Այս կէտը Լոպանով ինք խոստովանեցաւ զերման զեսպանին, այդ օրերուն: Լոպանով նոյն իսկ հակառակ դռնակեցաւ ծրագրին այն մասին, ուր վեց կուսակալութեանց «Հայաստան» անունով կը խօսէին: Իսկ երբ Սուլթան Համիտ կը մտածէր ծրագիրը մոռացութեան տալու եւ Անգլիոյ զեսպանը կը պնդէր Սուլթանը զէնքի ուժով խօսքի բերել, Լոպանով «բացարձակապէս մերժեց» Անգլիոյ այդ խորհուրդին համակերպել: Լոպանովին թելադրութիւնը այն էր, որ եթէ բարենորոգմանց ծրագիրը իրապէս պիտի դործագրուի, այդ պէտք է ըլլայ ամբողջ Թիւրքիոյ համար եւ ոչ թէ միայն արեւելեան կուսակալութեանց: Ռուսիոյ կառավարութիւնը քաջ դիտէր, որ այդպէսով ծրագիրը ջուրը պիտի իյնայ. եւ իրեն ուզածն ալ արդէն այդ էր: Արով սոյն կառավարութեան այդ ընթացքին հետեւանքով, այսինքն անոր նենդ վարմունքովը, այդ ծրագիրն ալ ջուրը ինկաւ, եւ «մեռաւ տառերու» կարգին անցաւ:

Սակայն, Անգլիոյ Դահլիճին փոփոխութեան բերմամբ, հայերը եւ հայոց հարցի ջատագովները անպամ մը եւս մեծ յոյսով լեցուեցան: 1895-ի Ռոզպէրիի ազատական Դահլիճը անդի տաւ Սէլըպօլէրիի պահպանողական Դահլիճին, առանց որոշ փոփոխութիւն մը ի յայտ բերելու արտաքին քաղաքականութեան մէջ: Նոր վարչապետը կուզէր, որ Արեւելեան հարցի եւ, մանաւանդ, Հայոց հարցի նկատմամբ իր նախորդին քայլով ընթանայ եւ, եթէ կարելի է, վերջնականապէս դոհացուցիչ լուծում մը տայ: Ըստ անոր, պէտք էր, որ Սուլթանը վերջ տար անտանելի կացութեան. եթէ հարկ ըլլար, յանդուզն վարչապետը նոյնիսկ ծրագրած էր Թիւրքիան բաժան - բաժան ընել պետութեանց միջեւ: Ան կուզէր, որ այդ պա-

րազային Ռուսիա տէր ըլլար Հայաստանի, պայմանաւ որ Եզիպտոսն ալ Անգլիոյ բաժին իյնար: Ահա այդ ծրագրով ան հրապարակ եկաւ (անշուշտ, դեռ այդ մասին բացէն խօսք չկար): Նախ միւս պետութիւններու արամադրութեանց տեղականաւ հարկաւոր էր: Այդ ատեն Ռուսիա մխրճւած էր Հեռաւոր Արեւելքի գործերուն մէջ եւ Տաճկահայաստանի հարցին այնքան ալ կարեւորութիւն չուաւ: Երկրորդ սրբաբայ մըն ալ այն էր, որ Ռուսիա Անգլիոյ ամէն մէկ շարժումներէն կը կասկածէր եւ կը վախնար: Այդ ինքնին բաւական եղաւ, որ այս պետութիւնները իրար հետ չգործակցին Հայոց հարցին լուծման գործին մէջ: 1877 - 78-ին Անգլիան Ռուսիոյ չէր վստահէր, իսկ 1895-ին Ռուսիան Անգլիոյ չէր վստահէր. երկու պարագային ալ այս պետութեանց իրարու հանդէպ տածած կասկածին ու վախին երեսէն հայն էր որ տուժեց եւ զոհեց:

1895-ին Սէլըպէրի կը կարծէր, որ այս անգամ կրնար իր անկեղծութիւնը ի յայտ բերել եւ Ռուսիոյ կասկածը փարատել հանդէպ Անգլիոյ: Առաջին առթիւ, երբ Դահլիճին զեկը իր ձեռքը առաւ, ան զերման դեսպանին հետ տեսակցելով՝ անոր իր միտքը յայտնեց, թէ՛ «բան մը պէտք է ընել, բան մը պէտք է խոստանալ, որպէսզի այդ պետութեան գործակցութեամբ Սուլթանը խօսքի բերենք»: (Էջ 197): Ան տեսնեցաւ նաեւ թիւրք դեսպան Բուստէմ փաշայի հետ (Յուլիս 10-ին) եւ անոր բաւական խիստ ու կտրուկ կերպով ազդարարեց, թէ «Սուլթանը պէտք է բարենորոգմանց ծրագիրը գործադրէ. իսկ եթէ ան այս ազդարարութենէն չուզեր օգտուիլ, մէկէնմէկ անխուսափելի բան մը կը պայթի դիտուն»: Այսպէսով փորձառու փարշապետը կուզէր Սուլթանին քարոզ մը կարդալ, թէ եւ ինք քաջ գիտէր, որ այդ կը նմանի գայլի դիտուն աւետարան կարդալուն: Ան գիտէր նաեւ, որ իր ծրագրի իրականանալը կախում ունէր պետութեանց դիրքէն եւ վարմունքէն: Գերման կառավարութիւնը Ռուսիոյ պէս կը վախնար, որ Անգլիա խաղ մը պիտի խաղայ, եւ սկսաւ կասկածիլ «նենդ Ալպիոնի» լսկ մարդասիրական շարժումներէն: Երբ Սէլըպէրի իր ծրագրին նպատակը սրբոց եւ այդ գերման կայսեր ախանջին հասաւ, ան բոլորովին հակառակ արտայայտեցաւ. իսկ երբ օգոստոս 5-ին կայսրը եւ Սէլըպէրի իրարու հետ տեսնեցան, այս խիստ կարեւոր խնդրի մասին մանրամասնօրէն խօսելու ժամանակ չունեցան: Միայն կայսրը ինք յարեց, թէ՛ «կացութիւնը (Տաճկաստանի մէջ) երթալով կը բարւոքի, փոխանակ վատթարանալու, եւ կարեւորը Սուլթանին համոզելն է, որ ան իր վատ պաշտօնեաներու տեղ կարող մարդիկ պաշտօնի կոչէ»: (Էջ 199):

Ահա այսպէս, թէ՛ դերման կառավարութիւնը եւ թէ՛ Ռուսիան բացէ ի բաց հակառակ էին Անգլիոյ առաջարկած ծրագրին: Չգլտենք թէ յեղափոխական կաղմակերպութիւնները այդ իրականութեան տեղեա՞կ էին թէ ոչ: Վաւերագրերով ստուգապէս հաստատել կարելի չէ առ այժմ (դեռ Փրանսական եւ ուսական վաւերագրերու այս շրջանին վերաբերեալ մասերը լոյս չեն տեսած, իսկ անգլիական վաւերագրերը այդ շրջանին վրայէն անցնելով՝ 1898-էն յետոյ հրատարակած են), սակայն, այնպէս կը թւի թէ՛ դերման եւ ուս դեսպանները Սուլթանին շատ մը բաներ հաղորդած են այդ օրերուն՝ յայտնելով թէ իրենց պետութիւնները հակառակ են Անգլիոյ ծրագրին:

Այդ օրերուն էր, որ հնչակեանները Պատը Ալիի ցոյցը կաղմակերպեցին, պետութեանց ուշադրութիւնը գրաւելու նպատակով: Կաղմակերպողները «թէեւ զինւած էին, բայց անոնց ծրագիրն էր, որ ցոյցը առանց կռիւ եւ ջարդի վերջանայ...»: Այս սուղերը հեղինակը ընդօրինակած է «Հնչակեան Տարեգիրք»-ի Բ. հատորէն, եւ Չօպանեանի «Պատասխանատութիւնները» անունով յօդւածէն, «Անահիտ», 1899, Յունւար: Իսկ ինք իր կողմէն հակառակը կեղբակացնէ, յարելով, թէ «բուն կաղմակերպողներու ծրագրին մէջն էր որ կռիւ եւ ջարդ տեղի ունենայ: Անոնց ուղածը այդ էր եւ այդ տեղի ունեցաւ: Առաջին անգամն էր, որ մայրաքաղաքին մէջ ջարդ տեղի կունենար Հայոց հարցի յուղումին պատճառաւ: Իսկ 1895 - 96-ի ձմեռը ջարդը տարածեցաւ գաւառներու մէջ ալ: Բոլորովին բացայայտ է, որ Սուլթանը կուղէր հայոց բնաջնջումով վերջ տալ Հայոց հարցին: (Էջ 204): Այս արիւնհալի դէպքերու առթիւ պետութիւնները բողոքեցին եւ անոնց ճնշումով, Հոկտ. 17-ին իրատէ մը հրատարակեցաւ, որով Սուլթանը կը խոստանար կիրարկել Բարենորոգմանց ծրագիրը: «Սակայն ջարդերու ծայրը չեկաւ, եւ այնպէս կը թւէր, թէ Սուլթանը պետութեանց հանդէպ բարկանալով ծրագիրը իրեն պարտադրելուն համար՝ վրէժը հայոցմէ կը լուծէր: (Էջ 204): Դարձեալ Անգլիա կուղէր, որ դէնքի ուժով Սուլթանի կառավարութեան վերջ տրւի. կրկին անգամ Ռուսիա եւ Գերմանիա արգելք հանդիսացան: Լոսյանով այն թիւր կարծիքը ունէր, թէ հայ յեղափոխականները անգլիական կառավարութենէն նոյն իսկ դրամական օգնութիւն կը ստանան, որով Անգլիոյ հակառակիլ կը նշանակէր (իրեն համար) վերջ տալ յեղափոխականներու խռովարար գործունէութեան:

1895-ի նոյեմբերին Աւստրիոյ Արտաքին գործոց նախարար Կո-

լիւզովսքի նոր թեւադրութեամբ մը մէջտեղ ելաւ, որը թէ՛ Ռուսիոյ եւ թէ՛ Գերմանիոյ բռնած զիրքին ճիշտ հակադասակերն էր: Այդ օրերուն արդէն անգլիացիք մեծ նաւատորմիլ մը կեդրոնացուցած էին Տարտանէլի մօտ՝ իրենց խարխալ ընտրելով Լեմնոս կղզին: Իտալացիներն ալ բաւական ուժ ունէին այդ կողմերը եւ նախապէս պատրաստակամութիւն ցոյց աւելն՝ Անգլիոյ հետեւելով Տարտանէլ մըտնել, եթէ հարկ ըլլար: Աւստրիոյ նախարարը կուզէր, որ Անգլիան Տարտանէլէն առաջանալով եւ Ռուսիան ալ Վոսսիորէն դալով՝ իրենց ուղածը Սուլթանին պարտադրեն զէնքի ուժով: Սակայն, դարձեալ Ռուսիան բռնն կերպով հակառակեցաւ, այս անգամ իր դաշնակից Ֆրանսայի դրդումով: Այս դրդումը խիստ ազդեցիկ կը թւի, որովհետեւ եթէ Ֆրանսա սրտաճառ չըլլար, թերեւս Ռուսիա սիրով իր նաւատորմիլը Վոսսիորէն ներս քշէր, ինչ որ ռուսական ղեկսկան նւախառովի ուղածն էր: Սակայն, իրերը տարբեր կերպարանք ստացան եւ այսպէսով Կոնկլուզովսքի ծրագիրն ալ, Սէլըզպէրի ծրագրին նըման, ի դերեւ ելաւ:

1896-ի տարեմուտին, հակառակ այս բոլոր հակամարտութիւններուն, դեռ Հայոց հարցը պետութեանց ուշադրութենէն չէր վրիպած: Ռմանք յստորադին եւ աչքերու պոստումով կը նայէին անոր վրա, ոմանք ուշի ուշով կը հետեւէին Հայոց գործունէութեան, ուրիշներ ալ իրենց անտարբեր եւ սառն կեցեաճքով կը սպասէին, որ ան բոլորովին մոռացութեան տրւի: Առաջին զիրքը բռնողը Ռուսիան էր, երկրորդներու կարգին էր Անգլիան, իսկ Գերմանիա երրորդ զիրքին կը փարէր:

1896-ի տարեմուտէն յետոյ Մերձաւոր Արեւելքի մէջ Հայոց հարցը միակ չէր, որ զիւսմադիտութեան գործ կը հայթայթէր, այլ Մակեդոնիա եւ Կրէտէ ալ գլուխ բարձրացնելով՝ Եւրոպայի միջամտութիւնը կը խնդրէին: Լէնկըրի խօսքով, այս վայրերու ժողովուրդը Հայոց օրինակին կը հետեւէր, «որով Հայոց հարցը կարելի չէ բոլորովին կղզիացնել Մերձաւոր Արեւելքի խրթին խնդիրներէն»: (Էջ 303): Թէեւ միայն Հայոց հարցին լուծումն էր, որ դժար կը թւէր:

Օգոստոսին «հայկական խռովութիւնները իրենց դադարեալէտին հասն, Օսմանեան դրամատան ղէպքով»: Գաւառներու մէջ տեղի ունեցած ղէպքերը համառօտակի նկարագրելէ, հրոսակախումբերու գործունէութեան հետեւանքով անմեղ ժողովուրդին ջարդը պատմելէ եւ հրոսակախումբերու ընթացքը դատապարտելէ յետոյ, Լէնկըր իր ուշադրութիւնը կը դարձնէ Գրամատան ղէպքին վրա:

Օգոստոս 26-ին 26 հոգի Դրամատուները դրաւելէ եւ 30 ժամ իրենց անտրիկ դիրքին վրա մնալէ յետոյ, սոյն մարդիկ յանձն կառնեն Պոլսէն հեռանալ առանց իրենց բուն ծրագիրը դործադրելու, այսինքն՝ առանց Դրամատուները օդը հանելու: Թէեւ ան նկատի կառնէ, որ իրենց ծրագրին իրականցման համար խոստում կորզած էին, պետութեանց՝ երաշխաւորութեամբ, սակայն իրեն այնպէս կը թւի, թէ հայերը կողէին նաեւ Դրամատուները օդը հանել եւ չըրին: Այդ կը վերագրէ անոր, որ «երբ խումբին ամենէն կարեւոր անձը (խօսքը Բ. Սիւնիի մասին է. — Ս.) սղաննւեցաւ, մնացեալները ուժատուաւ եղան (դասալիք եղան) եւ քաջութիւնը չունեցան իրենց ծրագիրը դործադրելու»: (Էջ 323): Հարկ չկայ ըսելու, որ այս բացատրութիւնը չի բաւեր, քանի որ բուն ծրագիրը Դրամատուները օդը հանել չէր, այլ խոստում ու երաշխաւորութիւն ապահովելն էր:

Այդ օրէն սկսած եւ երկու օր տեւող ջարդը մեղի ծանօթ է արդէն, ինչ որ հեղինակը համառօտակի կը նկարագրէ, աւելցնելով, թէ ջարդը կազմակերպւած էր եւ շատ հաւանական է, որ կառավարութիւնը Դրամատան դէպքին նախապէս տեղեակ էր: Ան խիստ կերպով կը քննադատէ կառավարութիւնը ջարդերուն համար, սակայն, յանցանքը հայ յեղափոխականներու վրին կը վաթթէ՝ յարելով, թէ «անոնք էին, որ ջարդին պատեհ առիթը ստեղծեցին»: (Էջ 325):

Այս արիւնալի դէպքերէն յետոյ, անգամ մը եւս պետութիւնները փորձեցին Հայոց հարցին լուծում մը շնորհել, դարձեալ Անդլիոյ առաջարկին վրա: Այս անգամ (1896-ի աշնանը), Անգլիոյ վարչապետը պատրաստած էր Սիւրիան Թրանսայի տալու եւ Պոլսն ալ Ռուսիոյ, եթէ այդ երկու պետութիւնները իրեն հետ դործակցէին Սուլթանը ծունկի բերելու դժւար դործին մէջ. սակայն, այդ ալ չյաջողեցաւ, որովհետեւ Ռուսիա նորէն անգլիական խաղէ մը կը վախնար եւ Սէլըպպէրի խօսքին վստահութիւն չէր ընծայէր: Թէեւ Ռուսիոյ հայատեաց նախարարը՝ Լոպանով չկար այլեւս (յանկարծամահ եղաւ 1896 օգոստոսին եւ իրեն յաջորդեց Ծիչկին), սակայն Պոլսոյ դեսպանը՝ Նելիտով Անգլիայէն շատ կը կատկածէր:

90-ական թւականներուն Հայոց հարցը իր երկրորդ շրջանը կը մտնէր եւ հայութիւնն ալ երկրորդ բովէ մը կանցնէր: Այդ օրերուն արդէն հայութիւնը քիչ թէ շատ ուշի եկած էր եւ կուզար յանդուլու այն համոզման, թէ՛ եթէ Օսմանեան պետութիւնը մեծ փոփոխութիւններ չմտցնէ իր վարչութեան մէջ, հայ ժողովուրդին ապագան ահաւոր վտանգի մը պիտի ենթարկուի: Յեղափոխական կազմակերպութեամբ, մասամբ օտար պետութեանց աջք յառելով եւ

մասամբ ալ ներքին կազմակերպութեանց ուժին վրա յոյս դնելով՝ հայերը կարծեցին, թէ այդ ահաւոր վտանգէն կրնան խուսափիլ: Սակայն, դործունէութեան մէջ աներեւակայելի եւ անմագլցելի խոչընդոտներու հանդիպեցան: Ատեն մը հարցին լուծումը դիւանագիտութենէն կախում ունէր, իսկ երբ մեր ամբողջ յոյսը այդ դիւանագիտութեան վրա դրինք, բոլորովին յուսախար եղանք: 1897-ին պետութիւնները նոր ծրագիր մը մշակեցին հայկական դաւառներու մէջ կիրարկելու համար, բայց Կրէտէի հարցը, ըստ դիւանագիտական շարժմանց, եկաւ ու Հայոց հարցը կլլեց զնաց. պետութիւնները եւրոպական խնդիրներով զբաղւած՝ բոլորովին մէկ կողմ ձգեցին մեր հարցը, որ մինչեւ այսօր ալ կը մնայ առանց վերջնական լուծում մը ստանալու. որովհետեւ, ըստ Դ. Անանունի, այդ «որբ ու անտէր, մենակ ու անպաշտպան եւ պատմութեան նահատակ» ժողովուրդի հարցն է:

Ուրպանա

